

## ԳՐԱԿԱՆ

## ՇՆՈՐՀԱԼԻՆ ՔԵՐԹՈՂ

Մանուկ Աբեղեան Հայ կրօնական ֆեբբրուարինը ի մտի ունենալով, կը հաւաստէ թէ «Հայ կրօնական բանաստեղծութիւնն անյանգ է մնացել մինչեւ Ներսէս Շնորհալի (1101-1173), որի երկերից շատերը, առանձնապէս տաղերը, նմանապէս անյանգ են: Բայց եւ այնպէս նա բւան տարեկան հասակից արդէն՝ սիրում է բանեցնել յանգերը, յատկապէս մեծ ֆեբբուածներին մէջ»: (1) Իսկ Հ. Ղեւոնդ Ալիշան, Հայ դպրութեան մէջ Շնորհալիին գնահատանքը կը կատարէ հաստատելով թէ «իրմէ աւելի նարտասան եւ բանաստեղծ հեղինակներ ունի մեր դպրութիւնն, բայց ոչ գո՛ր իրեն հաւասար վայելչաբան՝ միանգամայն յարձակ եւ ոտանաւոր բանի, մանաւանդ այս ետֆինիս մէջ, որոյ արուեստին զանազանութեանն եւ նարտարութեանն հնարօղ եւ վարդապետ իսկ կրնայ ըսուիլ: Վասն զի ոչ ոք իրմէ առաջ այնչափ տեսակ չափերով եւ ռնով երգեր, տաղեր եւ ֆեբբուածներ գրած է: (2)

Հայկական չափի յատկանիշն է ֆեբբրուական տողին 16 ոտֆերէ կամ վանկէ բաղկանալը չորս հատածներու բաժնուած: Միօրինակութենէ խուսափելու եւ այլազանութիւն յառաջացնելու սիրոյն, կարելի է առաջին հատածը երեք, երկու եւ մինչեւ մէկ վանկի իջեցնել:

Շնորհալիին գորովոտ հոգին կարծես կը զգար ծանրութիւնը երկար տողերուն, եւ այդ պատճառաւ հագիւ բանի մը ֆեբբուածներու մէջ գործածած է այդ չափը: Հայկական տաղաչափութեամբ է գրուած Վարդանանց շարականը.

«Նորահրաշ / պըսակաւոր / եւ գորագլուխ / առաքինեաց,  
Վառեցար / զինու հոգւոյն / արիաբար / ընդդէմ մահու.  
Վարդան / քաջ նահատակ / որ վանեցեր / ըզբըշնամին  
Վարդագոյն / արեամբըդ քո / պըսակեցեր գեկեղեցի:

Տասը տուններուն բառասուն տողերէն միայն չորսին առաջին հատածը եւս չորս վանկերէ կը բաղկանայ: Մնացեալը երեք վանկով են, բացի այն տողերը որոնք կը սկսին երկվանկ անուններով (Վարդան, Խորէն, Տաճատ, Արսէն):

Ղեւոնդեանց Քահանայից տօնին Մանկունք շարականը ծանր տողերով գրուած ուրիշ ֆեբբուած մըն է, հատածներու անհաւասար վանկերով, եւ վերջաւորութեան՝ վերածուելով եռավանկ հատածի.

«Զի գբութեամբ / խոնարհեալ / ընկալցի / գաղաչանս,  
Թողութիւն / շնորհեսցէ / մեր բազում / յանցանաց: (4)

Ղեւոնդ Ալիշան կը յիշատակէ Աւագ Ուրբաթու տաղին Յորդորակը, Շնորհալիին գրիչէն.

«Շնորհօք / սրբոյ Հոգւոյն / լըցեալ եղեն / սուրբ մարգարէքն  
Շարժեալ / ի նմին ժամու / մեծ գոհութիւն / մատուցանեն».

(5) Եւ ակնարկութիւն կ'ընէ այն իրողութեան որ Կոմիտաս Կաթողիկոսի Հովիտիմեանց կոյսերու յիշատակին գրած «Անձինք Նուիրեալք» շարականը, ինչպէս նաեւ Յովիտան Մանդակունի Հայրապետին ընծայուած ողբական մէկ գրուածքը, եւ հայկական

տաղաչափութեամբ յօրինուած այլ ֆերթուածներ, նմանութիւնը կը բերեն «հնագոյն եւ շատ լեզուաց մայր կարծեցեալ Հնդկաց սանսկրիտ հին լեզուին, որոց տողերուն նման մեր տողիցն ալ 16 ոտք կամ վանկ ունի, եւ չորս անգամ կամ մասն կը բաժնի- փոխանակ բառից պատահական շեշտին (գոր չունի հայերէն լեզուն), առաջին եւ երրորդ անգամոց վերջի վանկերուն վրայ ուժ տալով, որպէս զի ներդաշնակութիւն առնու ֆերդուածն. գոր օրինակ.

«Քրիստոսասաւէրք իմ սիրելիք, ինձ օգնեցէ՛ք վիրաւորիս,  
Եւ գորովո՛վ մեծ ողորմիւ՛ աղաչեցէ՛ք ըզՏէր վասն իմ»: (6)

Քեսունի Կարմիր վանքին մէջ իր մանկութեան, եւ ուսանողութեան տարիներէն սկսեալ, Շնորհալիին հետ կ'անէր ուսանելու եւ ուսուցանելու ինքնեկ յատկութիւնը: Եւ այս՝ հետգհետէ կը յայտնուի իր բոլոր գրութիւններուն մէջ, արձակ թէ ոտանաւոր: Ուսուցանելու գլխաւոր այս մտահոգութիւնը զինք հեռու կը պահէ ծանր տողերէն ֆերթողութեան, եւ գտնել կու տայ նոր չափեր ու մօտեցում ըստ իր մշակելիք նիւթին:

Ասկէ՛ այլագանութիւնը նիւթի, չափ եւ ձեւի, ֆերթողութեան մէջ Շնորհալիի:  
Այսպէս, ունինք «Յաղագս երկնից եւ զարդուց նոցա» տիեզերագիտական գրութիւնը յամբական եռանգամ 12 վանկանի չափով (4+4+4), ինչպէս նաեւ «Սուրբ Խաչի Ներքողը» (Դաւիթ Անյաղթի «Բարձրացուցէ՛ք իսաչի հառին ֆերթողական պարգաբանումը՝ Կարմիր վանքի Վարդան Վարդապետի խնդրանքով):

Իսկ յամբական եռանգամ 11 վանկանի չափով (4+4+3) գրութեանց նմոյշներէն է Վարդաւառի տօնի հաշու շարականը.

«Ուրախացիր / պըսակ կուսից / Տիրամայր  
այսօր որդին / քո զհայրենին / փայլեաց գփառս.  
նըմա յաւէժ / յանձըն արա / զանձինս մեր:»

«Նըմա Մովսէս / եւ Հեղիաս / ըսպասեն,  
յանուն նորա / ցընծան Թարոր / եւ Հերմոն ...»

«Եսայիաս / ըզքեզ թեթեւ / ամպ ետես,  
եւ Հայր յամպոյն / զքո գիրդին իւր / դաւանեաց ...» (7)

Շնորհալիին ամէնէն սրտառուչ եւ հանրածանօթ երգերէն երկուքը՝ «Առաւօտ լուսոյ» եւ «Աշխարհի ամենայն», գրուած են Շնորհալիին կողմէ ամէնէն նուազ գործածուած չափերէն մէկով, յամբ-անապետեան հինգ վանկանի տողերով, ըստ պահանջի գործածելով անապետ-յամբ (3+2) կամ յամբ-անապետ (2+3) կերպը.

«Առաւօտ / լուսոյ	«Աշխարհի / ամենայն
Արեգակն / արդար	Առ իս / նայեցեալ
Առ իս լոյս / ծագեա:»	Ախտակից / լերուք:»
«Բըղիտումն / ի Հօրէ	«Բանամ / ըզըրթունս
Բըղիտեա / ի հոգոյս	Բարբառիմ / լեզուաւս
Բան քեզ / ի հանոյս	Բողոքեմ / զանձնէս: (8)

Իսկ Հռիփսիմէ կոյսի տօնին առիթով յօրինած իր մէկ տաղը կը ներկայացնէ անապետեան (3+3+3) ոտֆերով գրուած ներբողական մը.

«Սիրանունդ / սիրամարգ / սըխրալի,

Նրբափայլ / Ոսկեթել / տարփալի,

Եռապսակ / իւղագլուխ / ցանկալի,

Հըրեշտակ / հրաշագեղ / Հռիփսիմէ»:

(Բանֆ Զափաւ, 1830, Վենետիկ, էջ 474-475)

Ամէնէն շատ գործածուածը յամբական երկանդամ ութ վանկանի չափն է, որ նկատուած է աւելի երաժշտական, աւելի հեզասահ, դիրքմբոնելի եւ ուսուցողական տեսակէտէ աւելի հեշտ ուսանելի:

Հայ եկեղեցւոյ ժամագրֆին մէջ Ներսէս Շնորհալիի գրիչէն առնուած գրեթէ բոլոր երգերը այս չափով են գրուած: Եւ տուններէն ոմանց առաջին բառը երեք վանկէ կը բաղկանայ: Օրինակ. «Այսօր անհառ» այբբենական շարֆին տուններէն ոմանց առաջին տողին առաջին հատածը, 1955 Երուսաղէմ տպուած Առձեռն ժամագիրֆին 65-80 էջերուն մէջ, այսպէս. -

Բանին Հօր / փառաց լուսոյ Պետրոս մերձիլ յոտս ոչ ներէր.

Այնըմ ձեռաց որոյ են գործֆ երկնից երկինֆ եւ երկրաւորֆ.

Որով կուրաց աչըֆ բացան, խուլֆ եւ համերֆ արձակեցան.

Որ վերածեաց զինֆն ի ծովէն, սաստեաց ալեաց եւ լընեցին:

Եթէ Տէրս / ասէ էից եւ վարդապետըս բոլորից,

Զաշակերտացդ եւ գծառայից գոտըս լուացի ի հնոյ աղտից.

Միմեանց եւ դուֆ համարնութեամբ ցուցէֆ ըզնոյն խոնարհութիւն.

Բարձրացելոյն ի կործանումն եւ անկելոյ բնութեանդ կանգնումն:

«Թագաւորն / արարածոց զհացըն կենաց ետ ֆաղցելոց ...»:

«Տարածեալ / ձեռֆ ընդ ձեռաց, ոտֆ ընդ ոտից ընթանալեաց ...»:

Նոյն այլագանումն ու մօտեցումը՝ «Աստուած անեղ» շարֆին բազում տուններուն մէջ (էջ 109-119).-

Գերագոյն / շնորհաց բաշխող երկնաւորաց եւ երկրայնոց

Կեանֆ եւ կենաց տըւող Հոգի, Հօր եւ Որդւոյ արարչակից.

Խնդրեմֆ ի ֆէն աղբիւր բարեաց, արբուցանողըդ ծարաւեաց.

Ողորմեա / ֆո ստեղուածոյս, յուսով ի ֆեզ ննջեցելոյս:

«Դաւանիմֆ / ընդ սրովքէից զկենդանարարըդ համայնից ...»:

«Երբակի / թիւ կատարեալ յերիս անձինըս բաժանեալ ...»:

«Զէակի-ցըդ Հօր գորդի փառաւորեմֆ անլընելի ..»

«Թագաւո-րըդ հրեղինաց որ ընդ մարդկան հողեղինաց ...»:

Քահանայ / եւ ժողովուրդի հայցեմք ի քէն Տէր բարեգութ-  
 Ընդ նընչեցեալսն հաւատով, ընկալ ըզմեզ նովին յուսով-  
 յԵրուսաղէմ քաղաք Վերին յորում արդարքն ժողովին,  
 Փառս վերերգել միշտ ընդ նոսին Երրորդութեանդ երբեակ անձին:

«Նորաստեղծեալ» աբրօսքիք երգին վերջին տունը, Կիրակի Առաւօտեան  
 Ժամերգութեան վերջաւորութեան (էջ 314), նոյնպէս.

Սիոնի / որդիք գարթիք, հարսին լուսոյ տուք աւետիք-  
 Եթէ փեսայն քո յարուցեալ յաղթեաց մահու իշխանութեամբ-  
 Գայ պըսակէ ըզմեզ փառօք, ել ընդ առաջ պնենալ գարդուք-  
 Երգեա երգ նոր յարուցելոյն ննչեցելոց կենաց պտղոյն:

Իսկ Շարակնոցին մէջ Ներսէս Շնորհալիէն յօրինուած շարականներ ունինք,  
 քոյորն ալ քերթողական ներշնչումով գրուած, եւ նոյն մօտեցումով:

Նոյն եւ նըման Հօր եւ Որդւոյ / Հոգիդ անեղ եւ համագոյ-  
 Բըղխումըն Հօր անքննաբար / Առող յՈրդւոյ անհառաբար-  
 Ի վերնատունն այսօր իջեր / զՀոգիդ շնորհաց քոց արբուցեր-  
 Արբո եւ մեզ ողորմութեամբ / ի քաժակէդ իմաստութեան:  
 (Առձեռն Շարական, 1936, Երուսաղէմ, վերատպեալ 1986, Նիւ Եօրք, Ս. Վարդան  
 Հրատարակչատուն, էջ 510):

Ներսէս Շնորհալիի գրչէն տակաւին ունինք ամբողջ 4000 տողերը «Յիսուս Որդի»  
 Աստուածաշնչապատում քերթողութեան, 1500 տողերը «Բան Հաւատոյ»  
 դաւանաբանութեան, 2092 տողերը «Ողբ Եղեսիոյ» դիմառնական սգերգութեան, եւ  
 իր յօրինած հանելուկները, առակները, եւ այլ մանկական, դաստիարակչական  
 գրութիւնները:

Իսկ տաղերուն մէջ մասնաւորաբար կը հանդիպինք քերթողական այնպիսի  
 չափերու, որոնք նորութիւն են ոչ միայն իր ժամանակին, այլ եւ հետագայ դարերուն  
 համար: Չափեր՝ որոնք հաւանաբար կապուած են նաեւ Հայ երաժշտութեան  
 տրոհումներու դրութեան հետ, նկատի առնելով Շնորհալիի ընդունակութիւնը իբրեւ  
 երաժիշտ, երգեցող եւ երգահան: Բանք Չափաւ հատորին հրատարակիչք (Վենետիկ  
 1928) հետաքրքիրներուն համար ցանկագրած են հատորին մէջ տպագրուած  
 քերթուածներուն «Գլխակարգութիւն եւ Չափք Տաղիցն», 641-650 էջերուն վրայ: Վերեւ  
 յիշուած ծանօթ չափերէն քացի, գործածուած են իստն չափեր նոյն քերթուածին մէջ,  
 վեցոտնեան, եօթնոտնեան եւ ութնոտնեան (4+2, 5+2, 4+4), կամ մետասան,  
 երկուասան եւ տասնոտնեան (5+4+2, 5+2+5, 5+5), եւ այսպէս մինչեւ հնգետասանոտնեան  
 չափեր (3+4+3+5, եւ 4+3+3+5):

Քերթողական չափերու այլազանութեան հետ Ներսէս Շնորհալի կիրարկած է  
 քաղմակերայ յանգաւորում քերթողական տողերու: Ներկայ ժամանակներու համար՝  
 հասկնալի, ակնկալելի եւ անիրաժեշտ կիրառութիւն: Սակայն հազարհարիւր քու-  
 կաններուն՝ ուրիշ էր ընկերութիւնը եւ մարդոց մտայնութիւնը: Շնորհալին՝ հոգիով  
 նուրբ եւ զգայուն, իր առաջին «վիպերգութիւնը» քսան տարեկանին փորձած՝

հետեւողութեամբ Պահլաունի Գրիգոր Մագիստրոսի «Հագարտողեան» ֆերթուածին, զգացած էր տաժանքը ամբողջ Հայոց պատմութեան վէպը, մինչեւ իսկ հերոսավէպը, նմանավերջ հայ յանգով գրելուն եւ ձանձարալի անոր ընթերցումը պարտադրելուն կամ ակնկալելուն: Ուստի, իմաստութեան հետ փառութիւնը կ'ունենայ տաղաչափութենէն ֆերթողական արուեստի բարձրացնելու իր մտքին ու հոգիին թխումները:

Եւ այս ըրած ատենն իսկ մէկ կողմէ ինքզինք կը չմեղէ «անփակ բերաններու» դէմ, եւ միւս կողմէ, դաստիարակի հոգիով կ'ուսուցանէ.

«Ո՛չ մի տառի վերջ յանգական,

Զի մի՛ ծուլից լուր ծանրանան.

Այլ խորաբար փոփոխական,

Զի ընթերցողք ոչ ձանձրանան»: (9)

Մանուկ Արեղեանի կարծիքով, «... վերածնութեան թարմ ոգին թափանցել էր նաեւ վանքերի խուցերը, բայց ոչ ամէն վանականի: Շատերը Ներսէս Շնորհալու պէս ազատախօն չեն եղել, եւ «անփակ բերանով» պարսաւել են նրա արարքը, եւ Շնորհալին ստիպուած է եղել ուրիշների հեղինակաւորութեամբ պաշտպանելու իր նորմուծութիւնը: Այսպէս «Բան Հաւատոյ» մեծ ֆերթուածի «Յիշատակարանի» մէջ, 1151թ. նա գրում է. «Եւ զի ոտինք է պարզական, / եւ ոչ բանին անչափական, / Մի՛ յայս լեզուաւ պարսաւական / Բարբառեսցի ամփակ բերան: / Քանզի բազումք նախ վարեցան / Այսպէս յիմաստ աստուածական, / ... Որպէս Դաւթեան սաղմոսարան, / Եւ Սողոմոն առակարան. / Մեծն Գրիգոր աստուածաբան, / Եւ սուրբ Եփրեմ ասորական:»

«Յետադէմ վանականներն այդ երկի ձեւի համար աւելի եւս պարփակել են մեր բանաստեղծին, որ նա ստիպուած է եղել հետեւեալ տարին, 1152թ., «Ողբերգութիւն» մեծ ֆերթուածի վերջում («Յիշատակարան Երգողի Բանիս») դարձեալ պաշտպանելու իրեն. «Եւ մի՛ յայս ոք ախտանայ / Թէ չափաւոր բանիւ է սայ, / Եւ արտափին կարծի նըմայ, / Որպէս եւ զբզն Ափրոդիտեայ:» (10)

Եւ հաւանաբար, նկատի առած Շնորհալիի ֆերթողական գործերէն Խաչի Ներքողը՝ Դաւիթ Անյաղթի (620 տող), Բան Հաւատոյ (1500 տող), Յիսուս Որդի (4000 տող), նաեւ Ողբ Եդեսիոյ (2092 տող), Հանելուկներ եւ Առակներ, երգեր, տաղեր ու Շարականներ, վայելքը կ'ունենանք գործածուած յանգերու այլազանութեան: Փակագծի մէջ ահա՛ մասնակի ցանկ մը՝ Շնորհալիի կողմէ գործածուած յանգերու, որ նոյն ատեն գաղափար կու տայ Հայ լեզուի նկունութեան եւ ֆերթողին ընձեռած ազատութեան, վայելուչ արտայայտութեան եւ երաժշտականութեան (աթ, աժ, ած, ակ, ակի, այ, ան, աշ, ար, աց, հաց, ել, եալ, ետ, եր, էց, էից, էն, էս, ի, լի, ին, իչ, իք, իս ից, ծին, ոյ, ոյն, ող, ոյժ, ոյս, որ, ութ, ութիւնք, ուն, ով, ոց, ումն, ուք, ցէ, ցուց, օր, օրէ):

Առաւօտեան ժամերգութեան վերջաւորութեան երգուող, եւ երկուշաբթիէն շաբաթ օրերու վրայ բաժնուած «Արարչական բանին հրաման» երգին եւ կիրակի օրուան յարութեան խորհուրդին նուիրուած «Նորաստեղծեալ» երգին մէջ ամփոփուած կը գտնենք նոյնութիւնը Շնորհալի Հայրապետին կիրարկած աւելի քան բառասուն տարբեր յանգերուն:

Այս մասին Ղեւոնդ Ալիշան հետեւեալ ակնարկները կ'ընէ իր «Շնորհալի եւ Պարագայ իւր» հատորին մէջ (1873, Վենետիկ, էջ 74-75): Կը պահենք Ալիշանի

ուղղագրութիւնը: «Շնորհալոյ տաղաչափութեան մէջ մուծած նորութիւն մ'ալ է նոյնաձայնութիւն վանկից կամ վերջնայանգ ըսուածն. այս ալ կրնայ Գրիգոր Մագիստրոսի գիւտ ըսուիլ. Արաբացոց ֆերդութեան հետեւելով, ինչպէս կ'ըսէ ինքնին եւ կը պարծի, եւ այնպէս ալ գրած է իր հազարտողեանը. եւ ոչ միայն գոյգ մը տողից կամ տուն մը համաձայն եւ նոյնայանգ լըծելով, այլ եւ բոլոր ֆերդուածը մէկ ձայնով վերջացնելով, ին, ին, ին. որուն Շնորհալին ալ հետեւած է եւ ուրիշներն ալ յետոյ. այս ձայնս (ին) աւելի բնական եւ դիւրին գտնելով, թէ բայից եւ թէ՛ բառից հոլովմամբ եւ դիմորոշ ն տառի յաւելմամբ: Սակայն յայտ է որ շատ մը տողերու այսպիսի համաձայնութիւնն եթէ ի սկզբան ներդաշնակ ալ լսուի ակընչի՛ կը թմրեցընէ զայն, եւ լեզուին շնորհքը եւ հարստութիւնը կը նուազեցնէ, մանաւանդ եթէ իմաստի եւ արուեստի կողմանէ ալ տկար ըլլայ ֆերդուածն՝ կամ թէ Շնորհալի մը չըլլայ գրողն, որ թէ եւ նոյն ձայնով գրեթէ 4000 ութոտեան տող գրած է (Յիսուս Որդի զիրքին մէջ), բայց իմաստից ազնուութեամբը կը զմայլեցնէ. այլ ո՞րքան եւս կրնար յափշտակել զմեզ՝ եթէ ուզէր յանգերը ստեպ փոփոխել, ինչպէս Բան Հաւատոյ ֆերդուածին մէջ, կամ գէթ քիչ մը ուշ փոփոխել, ինչպէս Պաշին (Բարձրացուցէ՛ք) Ներքողականին մէջ, կամ Եղեսիոյ Ողբոց: Ին վերջաւորութեան ձօտ է ան վերջայանգն ալ. եւ ասով կազմած է «Յաղագս Երկնից եւ Զարդուց Նորին» գեղեցիկ 12 ոտնեայ ֆերդուածն, թէ եւ սա երկար բան չէ, այլ 200 տողի չափ: Անշուշտ աւելի հասարակ եւ անխորժ է եւ յանգն, որով կազմած է Շնորհալոյ բուն վիպասանութիւն ըսածն, որ եթէ այսու մասամբ իր գրուածոց մէջ ամէնէն հետեւակն է, յիշելու է որ իր գրուածոց մէջ ալ ամէնէն առաջինն է, եւ մանկութեան գործ, ինչպէս ինքնին կը վկայէ անմեղադրութիւն ինդրելով: ... Այս առաջին գրուածը հրատարակած ատեն, յամի 1121, իր կենաց 19րդ եւ 20րդ տարին, կամ թէ աւելի առաջ գրած»:

Ուրիշ յատկանիշներու կարգին են՝ Զայնաւոր եւ Բաղաձայն տառերու կրկնութեամբ տողերուն մէջ հանգիտութիւն, նմանաձայնութիւն ստեղծելը, ֆերթուածի մը տուններուն առաջին տառերուն ըստ այբուբենի շարադասելը՝ յառաջանալով Այբ տառէն դէպի Է, եւ կամ դառնալով Է տառէն դէպ Այբ, ինչպէս նաեւ գործածութիւնը այն մեթոտին (ակրօստիֆոս) ըստ որում ֆերթուածին տուններու (եւ երբեմն տողերու) առաջին տառերը ֆերթողին «անունը կը կապեն» եւ կամ նախադասութիւն մը կը կազմեն, իրրեւ ցուցիչ առիթի, դիմառնութեան, եւ բացատրիչ ֆերթուածին գոյութեան, ներշնչման աղբիւրին, պատճառին:

Նմանաձայնութեան եւ այբուբենի տառերուն գործածութեան օրինակները քազմաթիւ են, Ժամագիրքին, Շարակնոցին եւ Տաղարանին մէջ: «Առաւօտ լուսոյ» եւ «Աշխարհ ամենայն» երգերը Շնորհալիին հնարամտութիւնը կը ցոյցանեն, մէկտեղելով մէթոտները նորութիւն մուծող չափի գործածութեան եւ հանգիտութեան ու այբուբենի տառերուն օգտագործման: Իւրաքանչիւր տունի մէջ օգտագործուած են երկու տառեր, որոնցմէ իւրաքանչիւրը իր կարգին եւ եռահատած նոյն տողին մէջ կը կրկնուի նոյնատառ քառով, հայթայթելով նմոյշներ թէ՛ ձայնաւոր եւ թէ՛ բաղաձայն տառերէ յառաջացած հանգիտութեան:

«Առաւօտ լուսոյ / արեգակն արդար / առ իս լոյս ծագեա: /  
 «Բըղիսումն ի Հօրէ / բըղիսեա ի հոգւոյս / բան քեզ ի հաճոյս /  
 Փրկիչ բոլորից / փութայ զիս փրկել / փորձութեանց մեղաց. /  
 Քաւիչ յանցանաց / քաւեա գօրհնարանս / քեզ երգել ըզփառս: /

Անցողակի կ'ուզենք մատնանշել թե «Առաւօտ լուսոյ» եւ «Աշխարհ ամենայն» երգերու տաղաչափութիւնը միակերպ չի հետեւիր անապստ-յամբ տրոհումով հնգավանկ տողերու դրութեան, ինչ որ ձանձրոյթ պատճառող միօրինակութիւն կրնար դառնալ: Ընդհակառակն, այնտեղ ունինք այլազանութիւն շեշտի, համաձայն իմաստի: Եւ հետեւաբար հնգավանկ տողը երբեմն կը կազմուի 3+2, եւ երբեմն 2+3 վանկերով, օգտագործելով յամբ-անապստ տրոհումը եւս: Իսկ տասը տարբեր տողեր (ասոնցմէ եօթը «Առաւօտ լուսոյ» եւ երեքը «Աշխարհ ամենայն» երգին մէջ) կը հետեւին շեշտադրութեան ուրիշ օրէնքի, բաղկացած ըլլալով հնգավանկ մէկ բառէ կամ միավանկ եւ քառավանկ երկու բառերէ: Այսպէս՝

Գանձդ ո-դոր/-մութեան ...

Դա-ւա-նո-ղիս բաց

Ի մար-դա-սի-րէդ

Լոյս իս-ւա-րե-լոյս

Դա-ւա-նա-նե-ցի

Ճոխս աղ-քա-տա-ցայ ... եւայլն:

Ժամագիրքի Նրբորդ, Վեցերորդ եւ Իններորդ ժամու արարողութեանց մէջ Շնորհալին նոր երգեր աւելցուցած է, որոնց իւրաքանչիւր տունը կը բաղկանայ ութը տողերէ, եւ ուր ամէն յաջորդ տողին առաջին տառը կը պահէ այբուբենի կարգը: Առաջին տունին առաջին տողը կը սկսի Աւրինեմք (Օրինեմք) բառով, եւ իւրաքանչիւր տունին մէջ չորս տառեր իրենց այբուբենի կարգը կը պահեն տողընդմէջ: Այսպէս իններ տուներով մէկ կողմէ կը սպառէ այբուբենի տառերը, եւ միւս կողմէ հոգեւոր խորհրդա-ծութեամբ վերաբաղը կ'ընէ ժամերգութեան իմաստին: Նրբորդ ժամը՝ «ի դէմս նախամօրն հաշակման եւ ազատութեանն Քրիստոսին», Վեցերորդ ժամը՝ «ի դէմս չարչարանաց եւ խաչելութեան Որդւոյն Աստուծոյ». եւ Իններորդ ժամը՝ «ի դէմս մահուան եւ քանական հոգւոյն աւանդմանն»:

Գրիգոր Յակոբեան, իր «Ներսէս Շնորհալի» հատորին մէջ Հայ քանաստեղծութեան մասին ռուսերէն հաւաքածոյէ մը կը մէջբերէ Վալերի Բրուսովի կարծիքը Շնորհալիի գրականութեան եւ յատկապէս այբուբենի տառերը օգտագործելու ձեւի մասին. «Ներսէս Շնորհալին ունի ուսանաւորներ ուր ամէն մի տողը (աւելի ճիշտ՝ երկու կիսատողեր) սկսում է այբուբենի իրար յաջորդող նոր տառով: Ուսանաւորի այս խաղը չի խանգարում քանաստեղծի ներշնչման ազատութեանն ու մաքրութեանը:» (11)

Շնորհալին յաճախ գործածած է ակրօստիք մեթոտը, մասնաւորաբար իր անունին տառերը օգտագործելով իբրեւ առաջին տառը քերթուածին իւրաքանչիւր տունին: Ծանօթ է «Նորաստեղծեալ» երգը իր վեց տուներով որոնց առաջին տառերը «կը կապեն անունը» քերթողին, ՆԵՐՍԷՍ: Այսպէս են կառուցուած իր երգերէն, տաղերէն եւ շարականներէն շատերը:

Ինչպէս որ այբուբենի տառերով քերթողութեան առաջին նմոյշը կը նկատուի Կոմիտաս կաթողիկոսի (է. դար) «Անձինք Նուիրեալք» շարականը, անուանակապով առաջին գրութիւնը ունինք Գրիգոր Նարեկացիէն (Ժ դար) իբրեւ տաղերգու: Շնորհալին ամէնէն առատաստեղծ գրիչն է Հայ մտեւնագրութեան մէջ այս երկու գրչակերպն ալ օգտագործող: Բացի ժամագիրքի երգերէն եւ շարականներէն, տաղերուն մէջ մասնաւորաբար եւ երկու Գանձերուն (Սրբոյ Վարդավառին եւ Փոխման Աստուածածնին) անպայման ակրօստիք պիտառութիւն մը կը գտնենք: Ահա քանի մը

օրինակներ, Բանֆ Զափաւ հատորէն առնուած: ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ Ի ՔԱՌԱՍՈՒՆ ՎԿԱՅՄՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐՔ Ի ՍԵՐԱՍՏԻԱ ԿԱՏԱՐԵՑԱՆ (էջ 504-509): «Թուղթ Մխիթարութեան առ Ոմն Իշխան Արեւելեան Վասն Որդոյ Իւրոյ Տարածամ Մեռելոյ» ֆերթուածը, 116 տող, կը սկսի «Անտես է յոյսն աստուածային» տողով, եւ այբուբենի տառերը աւարտելէ յետոյ կը շարունակուի անուանակապով՝ ՆԵՐՍԷՍԻ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՅՈՑ (էջ 329-334): Իսկ «Յաղագս Երկնից Եւ Ջարդուց Նորա» դիմառնական ֆերթուածը, «Բարառնաբար ի դիմաց նորին ի չափ երկոտասանիցն պարգեալ ոտից ի խնդրոյ առն քժշկապետի եւ աստղագէտի Մխիթարայ, կը բաղկանայ երկու մասէ, եւ երկրորդ մասը՝ Յորդորակ, ամբողջ նախադասութիւն մը կը կապէ տողընդմէջ ընդգծուած սկզբնատառերով՝ ՄԻԽԻԹԱՐ ԲԺԻՇԿ, ԸՆԿԱԼ Ի ՆԵՐՍԷՍԷ ՀԱՅՅ ՐԱՆ (էջ 319-324): Գրիգոր Լուսաւորչին նուիրուած տաղին մէջ, «Սրովբէից ձայնիւ եղանակեմք այսօր», դարձեալ տողընդմէջ սկզբնատառերը կապելով, կ'ունենանք ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԵՐԳ ՆԵՐՍԻՍԷ (էջ 499-503):

Ներսէս Շնորհալիի տաղանդը իբրեւ ֆերթող չի սահմանափակուիր այն իրողութեամբ որ ան ռահվիրան դարձաւ նոր ուղիներու, ընդարձակելով եւ նոխացնելով Հայկական տաղաչափութեան, յանգաբանութեան, նմանահնչունութեան, ձայնաւոր եւ քաղածայն տառերու երաժշտական հնչականութեան օգտագործման, այբուբենի տաղերու կարգով ֆերթուած մը ամբողջացնելու հնարամտութեան, եւ տողասկիզբի տառերով իր անունը «կապելու» կամ գրութեան առիթը մատնանշելու նարտարութեան: Աստե՛ք բոլորը անբաւարար պիտի դառնային բանաստեղծ-հոգին յայնանաբերելու:

Քերթող Շնորհալին վկան է իր սերունդին եւ իր ժամանակին: Մարգարէն եւ խռովայոյց հոգին, որ «կրակէ շապիկը» հագած մէկ կողմէ կը խարանէ իր իսկ ժողովուրդին՝ աւագին ու անաւագին, հոգեւորականին եւ հասարակութեան, լուսնը եւ ապեասանութիւնը, եւ միւս կողմէ իր հոգիին ծորումներէն հաւաքուած քալասանով կը փորձէ իր խարանած վերքը բուժել, ուսուցանելով, յորդորելով, եւ խաւարամած հոգիներուն ու մտքերուն վերեւ շողարձակելով յոյսը հաւատփի, կամփի, յարատեւութեան, սիրոյ եւ յոյսի, հայրենասիրութեան, մարդասիրութեան եւ աստուածապաշտութեան:

Գիտակցօրէն՝ թէ՛ ներգգայութեան բխումով, ֆերթողութեան գիտելիքներու, թէ՛նիփի գիտութեամբ՝ թէ՛ ներծոր ազդմունքներու կայլակումով, Շնորհալին խօսած է լեզուով մը որուն մտիկ ըրած են սերունդներ հազարամեակներ իր մահուրնէ յետոյ իսկ: Եւ հայերէն լեզուն ճկուն է, մանաւանդ շնորհալիին գրչին ներքեւ, առնելով նկարագիրը ներկայացուած նիւթին, զգացումներուն, տիպարներուն: Այսպէս, լեզուն՝ հանելուկ կամ մանուկներուն խրատական առակներ պատմելուն, մարդկային ցաւի եւ ողբի դիմաց մղկտարուն: Լեզուն՝ նորահրաշ եւ պսակաւոր առաքիլիներուն, սուրբերուն, հերոսներուն, նահատակներուն կեանքը օրհներգելուն, կամ աստուածային տնօրինութիւնները փառաբանելուն, գովերգելուն:

Ուրիշ յատկանիշ մը՝ Շնորհալիին մտփին թռիչքն ու երեւակայութիւնը: Եւ սրտին՝ ջերմութիւնն ու յուզականութիւնը: Ասոնց աղբիւրը՝ ո՛չ միայն իր անձին խառնուածքն է, իր շիղբերուն զգայունութիւնը, այլ մանաւանդ այն միւս յատկութիւնը՝ իր անձը մոռնալուն, եւ այն բացառիկ, երկնատուր կարողութիւնը՝ ինքզինք տարբարու-ծելուն, նոյնացնելուն, հոգեկան ապրումներուն եւ կացութեանց հետ իր տիպարներուն որոնց հաղորդակից դառնալով հաղորդակից կ'ուզէ դարձնել իր ունկնդիրները:

Մեծն Ներսէս Հայրապետին նուիրուած Տաղին մէջ կարելի է մատնանշել օրինակներ վերոյիշեալ գրական շնորհներուն.

Նոր եւ առաջին լոյս ծագեալ հայրըն լուսոյ  
Երկրորդ գնոյն վառեալ լոյս շառաւիղըն լուսոյ.  
Բարունն այն գործով բան, գետն անուն յորդառատ  
Սիրոյ զընծիւղեալ բոյսն զուարթացոյց ոռոգմամբ.  
Էջ աննիւթ աղաւնին ծանոյց զընտրեալն ի բիւրուց,  
Սըրբեալ տաճարացոյց զմաքրեալն ի սկզբանէ:

Ի մի յայնմ աղբիւրէ բագում քղիտեալ վըտակ,  
Նովին իընգաքեր ծառք արքեալ դրախտին Աստուծոյ.  
Վարդից բուրելով հոտ եւ շուշանաց անուշից.  
Արբայն անիմաստ արք եւ ոչ իմաստացաւ,  
Մին՝ փոխանակ կենաց՝ մահու արքոյց բաժակ:  
Տըւողին աւանդեաց գիամարտիպն իւր պատկեր,  
Ի կեանս վերափոխեալ ի միշտ կենդանւոյն փառս:

(«Բանք Զափաւ» 1928, Վեներտիկ, էջ 503-504)

Ասկէ՛ գեղեցկութիւնը իր պատկերաւոր արտայայտութիւններուն, բնականութիւնը իր օգտագործած գրական դարձուածքներուն, նմանութեան կամ հակադրութեան, շեշտի կամ խորքի, պատմական իրականութեան մը ակնարկութեան կամ հակադրաբար քաղդատութեան:

Ասոնց վրայ կ'աւելնան շնորհն ու երաշխիքը երաժիշտ բանաստեղծ հոգիին: Իր տաղերուն երաժշտականութիւնը եւ սահուն ներդաշնակութիւնը ամէն օր կը հնչէ Հայ եկեղեցւոյ կամարներուն ներքեւ, խորաններուն առջեւ եւ աղօթաւոր հոգիներուն մրմունջներուն մէջ: Անոր ձայնին շուկը կը զգանք Հայ Պատարագին բայց մանաւանդ «ի մէջ գիշերի» ֆնաթաթախ արթնցող վանականներու շրթներգութենէն մինչեւ Հանգստեան ժամու աստուածերախտ հոգիներու ինը կարգ ժամապաշտութեանց երգերուն մէջ: Հայր Աբեղի Ալիշան հետեւեալ քառերով կը գնահատէ երաժիշտ Շնորհալին. «... ինչպէս հարտար եւ անման իր փերդողութամբ, եւ այնպէս ընտրող ականջ եւ ախորժակ ունէր ներդաշնակութեան, հարկ էր երաժշտական ընտիր ճաշակ ալ ունենայ: ... Եւ այնքան առաւելութեամբ, որ իրեն գլխաւոր ձրից մէկն ճանչցուեցաւ. մինչեւ իրեն երկրորդ մականուն եւ յայտարար մ'ալ ԵՐԳԵՅՈՂՆ կոչուիլ, ինչպէս կ'անուանենք եւ տօնենք մենք զՍ. Ռոմանոս Եղեսացի սարկաւազն Յունաց, զոր իրենք իրենց լեզուով կոչեն Սիմֆօնիսադէս: ... Թէ արդեօք գեղեցիկ գրուածոց եւ եղանակաց նման գեղեցիկ եւ անոյշ ձայն ալ ունէ՞ր.՝ հաւանական կրնամք ըսել. եւ եթէ չկարենամք հաստատել բնական գործարանաց կամ կազմուածքին տուրքը, չեմք տարակուսիր կրթութեամբ, արուեստով եւ շնորհօք փաղցրութեանը վրայ. գուցէ Երգեցող անունն ալ՝ ոչ միայն երգահանութիւնը այլ եւ ձայնական կարողութիւնը նշանակէ: (12) Ու կը մէջբերէ Կիրակոս Պատմիչի ակնարկութիւնը Շնորհալիի մասին. «Կարգեաց ... փաղցրեղանակաւ, խոսրովային ոճով շարականս, մեղեդիս, տաղս եւ ոտանաւորս»: (13)

Այս բոլորին մէջէն Շնորհալիին ոճը իր անձն իսկ է: Նախ՝ ի տղայ տիոց Կարմիր Վանքի վանական կարգապահութեան, խստակեցութեան եւ հոգեկրթութեան մէջ մարզուած պատանին: Ապա՝ ֆան տարեկանին իր ազգին պատմութիւնը վիպերգելու

խանդով լեցուն երիտասարդը, մէկ կողմէ զգալով որ «Պարտական է Հօր որդի / Հատուցանել վարձըս ծնօղի», եւ միւս կողմէ աւելի համայնական, դաստիարակչական նպատակ հետապնդելով.

«Եւ մակագրեալ ի քարտեսի  
Ձառ ի նոցայն գործեալ իրի,  
Ձոմանց պատմել յոյժ գովելի  
Ձարիութիւնըս պանծալի.  
Ձոմանց հառել զգործս անբարի,  
Եւ զվատ անուեսըն յաշխարհի:  
Ձի որ բարւոյն է ըղձալի,  
Առ ի բարեաց նախանձ շարժի.  
Եւ ոչ չարին խընամ տանի,  
Յօրինակացըս կշտամբի»: (14)

Աւելի յետոյ, իր եղբոր՝ Գրիգոր Գ. Պահլաւունի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ իբրեւ քանազնաց, հաշտարար ընդմէջ իրերամերժ հայ իշխանաց, իբրեւ ջատագով Հայ եկեղեցւոյ ուղղափառ դաւանութեան, վարդապետ ու դաստիարակ, ու վերժանող Աստուածաշունչ մատեաններու յայտնութեան եւ անհառելի խորհուրդներուն, եւ վերջապէս իբրեւ հովիւ ու հովուապետ՝ տարացրիւ իր հօտին փրկութեան «ահաւոր ու սարսափազդու» պարտաւորութենէն մտագրաւուած Ամենայն Հայոց Հայրապետը:

Շնորհալիին աշխարհը Գրիգոր Նարեկացիի պոռթկացող, ցենցերող ներաշխարհը չէ: Քրիստոնէական թուականի հազարամեակին մօտեցող սերունդին համար (Նարեկացիի սերունդը) աւելի ինքնեկ ու քակտագրական էր՝ տագնապիլ անձին յաւիտեանական երանութեան հարցերով, ապահովելու համար անձին արժանաւորութիւնը, ընդունելով հանդերձ մեղաւորութիւնը եւ անկատարութիւնը մարդուն: Շնորհալիին տագնապը ուրիշ է: Անհատը, ընկերութիւնը, մարդկութիւնը երկընտրանքին դիմաց կը գտնուի բարին կամ չարը, արդարը կամ անարդարը ընտրելու, ժամանակաւոր ու խարուսիկ երանութեան կամ յաւիտեանական ու անխաբ ուրախութեան միջեւ իմաստուն ընտրութիւնը կատարելու: Եւ ասոր համար կ'ապաւինի հաստատուն, ամրախարխիս իր հաւատքին, որով միայն մարդ իր տկարութեան մէջ կրնայ զօրանալ, իր մեղաւորութեան եւ անկումին մէջ կրնայ փրկուիլ: Եւ իր յոյսը՝ աղաչանքն է իր գղջացող հոգիին, ինքզինքին եւ ամենուն համար, տիեզերքի Արարիչին ուղղուած. «Արդարութեամբ մի դատեսցին. / Այլ գթութեամբ քո քաւեսցին»: (15)

Նիկողոս Թահմիզեան այլ կերպ կը յատկանշէ Շնորհալիի ոճը: Կը պահեմք իր ուղղագրութիւնը, «Ներսէս Շնորհալին Երգահան եւ Երաժիշտ» իր հատորին մէջէն (1973, Երեւան, էջ 53). «Գալով Շնորհալու արվեստի ոճի հարցին, պէտք է նշել հետեւեալը: Ղ. Ալիշանը, ապա եւ Մ. Արեղեանը, Շնորհալու քանաստեղծական խառնուածքի մասին խօսելիս, իրաւացիօրէն ընդգծել են, թէ Նարեկացու համեմատութեամբ նա յանդուգն ու անզուսպ չէ հոգու եւ մտքի թռիչքներում, այլ չափաւորուած. ալեկոծ, փոքորկոտ, հեղեղանման չէ ծավալման ընթացքում, այլ մեղմ, քնքուշ ու հեզասահ. սակայն նուազ ազդեցիկ չէ, քան Նարեկացին, ներկայացնելով տիրանուշ, գորովագին, սրտաբուխ, լուսարար գեղումների ու վսեմ մտքերի վերին աստիճանի մարդկային, բարեձեւ ու ներդաշնակ մի աշխարհ:»

Շնորհալիին անձին ու գործին մէջ ունինք անհրաժեշտ ու ազնուական բոլոր տարրերը «իրաւ ու վաւերական» բանաստեղծին, ինչպէս պիտի սիրէր հաստատել իրաւ Հայ Գրականութեան սիրահար բուրմը՝ Յակոբ Օշական:

ԹՈՐԳՈՍ ԱՐԲ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՔ

- 1.- Մանուկ Աբեղեան, «Հայոց Հին Գրականութեան Պատմութիւն» II, 1959 Բ. Տպ. Սեւան, Պէյրութ, էջ 84
- 2.- Հ. Ղ. Ալիշան, «Շնորհալի եւ Պարագայ Իւր», 1873, ՎԵՆԵՏԻԿ, էջ 70
- 3.- Շարական Առձեռն, 1936, Երուսաղէմ, էջ 755-759
- 4.- Շարական Առձեռն, 1936, Երուսաղէմ, էջ 767
- 5.- Հ.Ղ. Ալիշան, «Շնորհալի եւ Պարագայ Իւր», 1873, Վենետիկ, էջ 73, Ծանօթ 1
- 6.- Հ. Ղ. Ալիշան, «Շնորհալի եւ Պարագայ Իւր», 1873, Վենետիկ, էջ 71
- 4.- Շարական Առձեռն, 1936, Երուսաղէմ, էջ 767
- 8.- Ժամագիրք Գրպանի, 1947, Երուսաղէմ, էջ 31,34
- 9.- Ներսէսի Շնորհալոյ Բանք Զափաւ, 1830, Վենետիկ, էջ 223
- 10.- Մանուկ Աբեղեան, «Հայոց Հին Գրականութեան Պատմութիւն» II, 1959 Բ. Տպ. Սեւան, Պէյրութ, էջ 83
- 11.- Գրիգոր Աբեղեան, «Ներսէս Շնորհալի», 1964, Երեւան, էջ 268-269
- 12.- Հ. Ղ. Ալիշան, «Շնորհալի եւ Պարագայ Իւր», 1873, ՎԵՆԵՏԻԿ, էջ 85-86
- 13.- «Շատ հեղեղանակաց համար ըսուած եւ տաղից վրայ գրուած է ի գիրս մեր՝ խոսրովային եղանակ կամ ձայն, լաւ եւ քարտար երաժշտական ըսելու մտքով. այս անունն յայտնէ գիտարով Փէրվիզ կամ Ապրուէզ անուանի Թագաւորն Սասանեաց Պարսից՝ Զ. դարուն վերջը ... որ կ'ըսուի թէ շատ երաժշտասէր ըլլալով՝ երկու քարտար երաժշտաց ձեռքով այս արուեստը կանոնեց եւ զարգացուց. մէկն էր Սարգիս, գոր Հոռոմ կ'անուանեն, միւսն Պարպուտ կամ Պէրպուտ Շիրագցի, որոյ անուամբ նուագարան մ'ալ յիշուի նաեւ Հայոց մէջ Բարբուտ կոչմամբ, որ փոխանակեց գիին բանքին Հայկազանց: Այն ատենները Հայք դեռ Պարսից իշխանութեան տակ եւ անոնց արտաքին սովորութեամբք ալ վարուէին. շատ հաւանական է որ Խոսրովայ երաժշտաց արուեստն, եթէ անձանօք էր իրենց, անոնցմէ ընդունեցան, եւ այնուհետեւ սովորութիւն եղաւ մեր երաժշտաց ալ՝ խոսրովային անուանել անոյշ եւ քաջարուեստ եղանակները. ինչպէս տոյն իսկ մեր Շնորհալոյն համար կ'ըսէ Կիրակոս Պատմիչ.» Հ. Ղ. Ալիշան, «Շնորհալի եւ Պարագայ Իւր», էջ 88-89
- 14.- Ներսէս Շնորհալի, «Բանք Զափաւ», 1928, Բ. Տպ. էջ 541
- 15.- Ժամագիրք Հայց. Եկեղեցւոյ, 1947, Երուսաղէմ, էջ 326